


23262


ԵԳԻՊՏԱԿԱՆ
ԱԻՍԵՒԱՎԵՊԵՐ

ՊԱՏԱՆԻԻՆ
ԳՐԱԴԱՐԱՆԸ
ՀԱՏՈՐ ԹԻՒ 39



Ի Ս Ի Ս
ԵՒ

Օ Ս Ի Ր Ի Ս



Դ. ՇՈՒՐՅ


Թիւ 3

Հրատարակութիւն «00204-ՄԵՄՈՒՊ» Տպագրութեան

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

1. Էսմիտոս եւ Ապողոն
2. Աբախոնք
3. Թեւառոր Զին
4. Պահոն
5. Պահոնք
6. Եղիա եւ ուրիշ Պատմուածքներ
7. Միտա
8. Անտեսուած Կայծը
9. Ամայի
10. Մարդիկ ինչո՞վ կ'ապրին
11. Օկիր
12. Թեսուս եւ Լաբիւրինթոսի Վիշապը
13. Լինչի Արարափի Վերելքը
14. Է՛կեէս ինչպէս կը փորձենմազլցի
15. Հարսուան 2330 տարի առաջ
16. Էտիրը — իր կեսներ եւ գիւտեր
- 17.
18. Արշաւեր դեսի հիւսիւսային բեւեռ
19. Պի լար եւ Խնայի գանձեր
20. Անդեռուրիններ Ավրիկեի մեջ
21. Հու առ՝ Ճնճղուկ եւ Խուլ Խոս չիկ
22. Վ. ադան Փոլիկամնեազի մը Դինը
23. Վահանը
24. Առաման Ծաեր
25. Կրակի դաւը
26. Ջամացած Կեղծամը
27. Դաւերը զլտուելով անիւր ստղծեցին
28. Ասու, Հսի Լինչի Շին եւ Բրբին
29. Առաջին Ժամացոյցը
30. Կուոկի Ռւժը
31. «Ա» Եղիւ լոյս»
- 32.
33. Լորի՝ հաւատոյիքները
34. Դուք ուժեր՝ նոր օրեր
- 35.
36. Երբ պիտի ասնիմիք զիտուրեան յաղ-քանակը...»

892
Հ-78



1003

22581

ԻՒԽԱ ԵՒ ՕՒԽԻՒ



2322-53



ՕՍԻՐԻՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Ատենօք, Վերին Եղիպտոսի մէջ,
Նեղոսի երկու ափերը եղերող բերրի
հողամասի մը վրայ կառուցուած Թեփէ
անուն մեծ քաղաք մը կար։ Իր փառ-
քի օրերուն թեփէ աշխարհի ամէնէն
փառաւոր քաղաքն էր։ Այնքան չքեղ
պալատներ և հոյակապ տաճարներ ու-
նէր որ նոյնիսկ այսօր, զարեր ետք,
երբ զորչ աւերակներ միայն կը մնան
իր հին փառքերէն։ ամէն տարի աշ-
խարհիս բոլոր մաս' ըէն հազարաւոր
մարդիկ կուգան այցելելու անոր առե-
րակոյտերը։



Այն ատեն թեփէ տակաւին նորաշէն աւան մըն էր սոսկ։ Ոչ իր փառաւոր պալատներն ու տաճարները դեռ գոյութիւր ունէին, և ոչ ալ իր բնակիչներն Խեղերայի, Ամէնի, Ռայի և ուրիշ աստուածներու մասին լսած էին։ Ասոնց փոխարէն, բլրակի մը կողին վըրայ, մշտագալար ծառերու շուքերուն մէջ կորսուած պղտոիկ մեհեան մունէին որպէս ուխտատեղի, և այդ հին օրերու եգիպտոսի բնակիչները կը դիմէին հոն, պաշտելու իրենց ճանչցած աստուածները, Եւ ի՞նչ էին անոնց պաշտամունքի առարկաները — քարէ կամ փայտէ շինուած կոշտ արձաններ, որոնք կը ներկայացնէին Երկնից և Երկրի ուժերը, արեւը, լուսինը և Նեղոս գետը։


Մեհեանին դուռը կազմող սիւներու ոտքերուն առջեւ կը բղխէր աղբիւր մը, որուն կենդանարար ջրերը, գաւիթին մօտ նրբակերտ աւագանի մը մէջ ժողվըւելով, քաղքին աւագանին և առանձնաշնորհեալ դասակարգին խմելու հա-

մար կը դործածուէին։



Թեփէի հին բնակիչները այնքան մեծ նախասիրութիւն ունէին այս աղբիւրին ջրերուն և այնքան մեծ հաւատք՝ անոր ուժին որ ժամանակի ընթացքին, այդ պղտիկ ակը թէ քուրմերուն հարստութեան աղբիւր և թէ, քաղաքին մէջ, շատ մը ընտանիքներուն ապրուստի միջոց մը դարձած էր։

Ամրան տաք առաւօտ մըն էր։ Երիտասարդ ջրկիր մը, հսկայ տիկը ուսին շալկած, քաղաքին փոշոտ ճամբաներու մէջէն կ'ուղղուէր դէպի մերձակայ բլուրին ստորոտը։ Հակառակ իր թարմ հասակին, տարիներ շարունակ ծանր բերներու տակ կքած քամակը և դէմքին ապերջանիկ արտայայտութիւնը, իրեն կուտային տարիքոտ մեկու մը երեւոյթը։ Յոգնած կ'երեւէր։ Տակաւին շատ երկար պէտք էր քալել աղբիւր հասնելու համար։ Աղբիւրէն վերսպարձին կէսօրը անցած պիտի ըլլար։ Այդ եղանակին, կէսօրուան տաք ժամերուն,

Ձ



Ձ



ասուածներէն մի բանիները

Թեփէի հին մենանի

կոնակը հսկայ րեռ մը մէկ փողոցէն
միւսը պիտի ստիպուէր պտտիլ որպէս-
զի իր ջուրը ծախելրվ պատառ մը հաց
գնէ իրեն և ընտանիքին համար....

— Զուրի՞... և ա՞յս ժամուն... հե-
ռուէն հարցուց բարեկամ ջրկիր մը, որ
պարապ տիկը ուսերէն վար կախած դէ-
պի տուն կը դառնար, այս որքա՞ն աշ-
խատաէր ես, որքան կը սիրես դրամ
դիզել....

— Ընդհակառակն, պատասխանեց
երիտասարդ ջրկիրը, կ'ատեմ թէ այս
աշխատանքը և թէ այսպէս չահու ած դը-
րամը, այսքան նուառոտ աշխատովթեամբ
տպրին ի՞նչ կ'արժէ. բայց ստիպողու-
թիւնը...

— Այս, ստիպողութիւնը... պա-
տասխանեց միւսը, այլապէս ինչ գործ
ունէինք հիմայ դուրսը փողոցին մէջ:
Բայց այսօր տարբեր է: Այս ի՞նչ ան-
տանելի օդ, մանաւանդ անապատէն փը-
չող այս տաք հավը... Ոչ ոք կրնայ այ-
պանել զիս մի քանի ժամ տռաջ տռոն

քաշուելրուս համար:

Բայց տեսնելրվ որ միւսը չէր պա-
տասխաներ — Կ'երեւի այսօր բան մը
ունիս, օ՞ն երթաս բարով, գուցէ աշխա-
խատանքը փարատէ անիմաստ տիսրու-
թիւնդ....

— Անիմաստ տիսրութիւն... կտրուկ
պատասխանեց երիտասարդը, վերջա-
պէս անօթութեամբ չէ որ կ'ուզեմ մեռ-
նիլ և ինձի պէս մարդիկ պարտաւոր
են աշխատիլ որ ուատեն: Իսկ հիմայ կե-
րակրուելիք բերանները շատցան, հայրա-
տ հիւանդ է և ամէնուն հոգը իմ վրաս
մնայեր է:

— Թաջողաթիւն... ըստ երեցը և
դարձաւ գէպի քաղաք:

Պամիզէն, որովհետեւ այսպէս կը
կոչուէր երիտասարդ ջրկիրը. դիտեց իր
բարեկամին զուարթօրէն շգէպի տուն
ուղղուիլը և սիրտը տիսրութեամբ լեց-
ուեցաւ մտածելրվ թէ ինչո՞ւ երկինք
զինք այնքան դժբախտ ըրած էր. բայց
յիշելով զետեզերքի մօտ եղէզներէ շին-

ուած խրճիթին մէջ հիւանդ պառկած
հայլը, և իրեն սպասող անօթի պըզ-
տիկները, գէպի աղբիւրը ուղղեց իր
յոդնած քայլերը:

Քիչ յետոյ հոն հասած էր արդէն,
և երբ ծուած տիկը կը լեցնէր, կարծեց
թէ մէկը մօտէն իր անունը կուտար:
Շտկուեցաւ, չորս դին նայեցաւ, բայց
ոչ ոք կար հոն: «Պամիզէս . . .», նորէն
լսուեցաւ նոյն ձայնը. այս անզամ տա-
րակոյս չկար թէ ճանչւոր մըն էր որ
զինք կը կանչէր, և շտկուելով տիկը
վերցուց, միւենոյն ատեն նայելով գէպի
մէհեանին ներքին գտուիթը առաջնոր-
դող սանդուխները:

«Պամիզէս», նորէն հնչեց իր ականջ-
ներուն նոյն ձայնը. և խեղճ մարդը չը
զիտնալով թէ ինչ պիտի պատահէր ի-
րեն, ջրամանը ձգեց գետին, և ջուրը
հոսելով իր շուրջը փոքրիկ լճակ մը
կազմեց:

— Մի՛ վախնար, կրկնեց նոյն ձայ-
նը, որ այս անզամ Պամիզէսին այնպէս

թուեցաւ թէ մէհեանին դրան առջեւի
արձանէն կուգար: Մի վախնար, վե-
րադարձիր քաղաք, և պատմէ ամէնուն
թէ Օսիրիս, իշխանը բոլոր երկրի, ծը-
նաւ այսօր: Նախ թեփէ, և յե-
տոյ ամբողջ երկրին յայտարարէ անոր
ծնունդը:

Հազիւ թէ ձայնը լռեց, Պամիզէս
բոլորովին մոռցած իր ջրամանն ու տա-
նելիք ջուրը, մկան վազել տուն և եր-
բեք չկեցաւ մինչեւ որ հոն հասնի:

Տան մէջ առաջին անզամ իր կնկան
պատմեց եղելութիւն: Կինը տեսնելով
որ ջրամանը չկար մկան պոռալ կան-
չել ըսելով — Արեւը խելքոր առած է.
գնա՞՛, գնա՞՛, ուրիշ մը չտարած բեր ջը-
րամանս:

Բայց Խեղճ ծերունին, որ տան ան-
կիւնը հիւանդ պառկած էր, բացաւ իր
գոց աչքերը, կանչեց Պամիզէսը իր միա-
րին մօտ, և ինպրեց որ կրկնէ իր պատ-
մութիւնը:

Պամիզէս հնազանդեցաւ:

— Երկնից ձայնն էր այդ, ըստու ծերունին երբ լսեց ամբողջ պատմութիւնը, Գնա՞, տղաս, գնա՞, հնազանդէ երկինքի ձայնին, աւետէ բարի լուրը, Գալով ինծի, երջանիկ եմ որ այս ուրախառիթ լուրը լսելով պիտի մեռնիմ, Աստուածներու օրհնութիւնը հետդ ըլլայ, անգի՞ն տղաս:

Ու այսպէս ըսելով ան իր դէմքը պատին դարձուց և անուշ ժպիտ մը երեսին աւանդեց իր վերջին շունչը, և տեսնելով անոր դէմքի գոհունակ ժպիտը, անեցիներէն ոչ մէկը դիտցաւ թէ իրենց հայրը շատոնց մեռած էր,

Իսկ Պամիղէս փութաց աւետել Օսիրիսի ծննդեան լուրը բոլոր աշխարհի:


ՕՍԻՐԻՍԻ ԵՒ ԽՍԻՍԻ ԳԱԼՈՒՑԸ

Տարիներ անցած էին այն օրէն ի վեր երբ ամրան օր մը Պամիղէս աղքատ ջրկրին յայտնուեցաւ Օսիրիսի ծննդեան աւետիսը:


Ամրան առաջին օրերն էին:

Երեկոն մօտեցած էր Արեւը դէպի արեւմուտք իր Էամբորդութեան վախճանին մօտենալով, ծիրանեզոյն և ոսկի ամպերով շրջապատուած, կը կախուէր արեւմուեան բլուրներուն վրայ :

Թեփէի մօտ, Նեղոսին նայող բլուրի մը կողին, հարիւրաւոր տարիներու հնութիւն ունեցող մեհեանի մը մօտ, եկած կեցած էր ահա զեղադէմ երիտասարդ ճամբորդ մը: Այնքան ներդաշնակ կազմ մ'ունէր իր հսկայ մարմինը որ, զինք հեռուէն առանձին կեցած պահուն դիտելով, հաղիս թէ կարելի կ'ըլլար արտասովոր բան մը տեսնել վրան: Եւ ամկայն եթէ պատահէր որ սովորական մահկանացուի մօտ



Օսիրիս՝ բագաւոր եւ Տէ
Երկրի



Իսիս՝ ամուսին Օսիրիսի եւ բագաւի
զիտուքեան

տեսնէին զի՞նք, ահա այն ատեն ի յայտ
կուգային բոլոր այն արտաքին տարրե-
րութիւնները իր մարմնական կազմին,
որոնք զի՞նք կը բաշնացնէին մինչեւ
աստուածներուն դասը, նոյնիսկ արտա-
քին երեւոյթով։

Իր քովը կեցած էր կին մը։ Ամէ-
նէն գեղեցիկ և ամէնէն շնորհալի կինը
որ երբեք տեսնուած էր երկրի վրայ։
Անոր քաղցր, ժպտուն դէմքը, վարդա-
դոյն կարմրով երսնգուած ձիւնափայլ,
թաւշանման մորթը, իր ճերմակ բեհեղ-
եայ զգեստներուն մէջ հաղիւ թագնուող
զեղակազմ իրանը, և մինչեւ իր ոտքերը
թափող շագանակագոյն, առաս մազե-
րը, որ թանկագին պատմուճանի մը նը-
ման կը ծածկէին իր մարմինը ու
մարը մտնող արեւին վերջին ճառա-
գայթներուն տակ կը փայլէին արուա-
սովոր լոյսով մը, իսկոյն կը յայտարա-
րէին թէ Եզիպտոսի արեւոտ տափաս-
տաններէն շատ հեռու տեղ մը ծնած և
մնած ըլլալու էր այդ գեղուհին։

Օրը իր վերջին վայրկեանները
կ'ապրէր։ Հեռուէն, բարձր լեռն Շը Ե-
տին արեւը իր վերջին լոյսը կուտար
երկրին, բլուրներուն մութ գորշագոյն և
թուխ շուքերը ծիրանի՝ և վարը հով-
տին մէջ հանդարտ հոսող գետին ջու-
րերը բոցեղէն կարմիր լոյսով մը ներ-
կելով։ Եւ ահա, կարծես հնազանդե-
լով ներքին ձայնի մը, գեղուհին դար-
ձաւ դէպի իր ընկերը ու ապա ա-
րեւին։ Այրը հնազանդելով իր ըն-
կերոջ լուռ թելադրութեան, ձեռքերը
վեր առաւ, և երկուքը ծնրադրեցին զե-
տին, և Թա արեւուաստուծուն անունն
արտասանելով երեք անկամ երկրպա-
գեցին, անոր ձօնուած գեղեցիկ երդ մը
երգելով։

«Հոս միանք և հանգչինք», ըսաւ
այրը, վերարկուն քարի մը վրայ՝ փոե-
լով, եւ երբ երկուքն ալ նստան, ե-
րիտասարդը ծոցէն եղէգ մը հանեց ու
սկսաւ նուազել։

Կարեւի էր որ երկրային ծնունդ

ունենար այդ երաժշտութիւնը։ Մերթ
ազաւնին՝ րու մնջիւնին պէս մեղմ, մերթ
ծովարծիւներու կոչին նման ողբարդին,
մերթ խճաքարերու վրայ ծփացող վր-
տակներու պէս կարկաչուն, մերթ գա-
հավիթող ջրերու նման որոտագին շա-
րունակեց ան, հուսկ յետոյ յանգելով
միաձայն երգուող հարիւրաւոր անձերու
խմբերգի նմանող ձայներու փառաւոր
վերջաւորութեան մը։ Եւ ահա սկսաւ
քաղցրալուր երգը զեղանի օտարուհոյն։
Եղական էր նուտագը, անբացարելի իորէն
փառայեղ եղաւ երգեցողութիւնը —
մեղմ և յած, և սակայն իր լրութեամ-
բըն ու ճոխութեամբը սարսուազգու,
ան կը թուէր պատմել արախաւթեան
և ախրութեան, լոյսի և մթութեան, փո-
թորկի և պայծառութեան, ու վերջա-
պէս սիրոյ անհունութեան վրայ։

Վերջապէս քաղցր երգն ալ լրացաւ
երբ սոկի գոտիով, ճերմակ զղեսաներ
հարգած պատկառելի ծերունի մը, մեհ-
եանին լայն սանդուխներէն իջնելով

գանդաղ քայլերով մօսեցաւ ճամբորդ-
ներուն։

— Բարի երեկոյ Զեղ, ըստ ան
մօտենալով անոնց, և իր ձայնը միացած
գէմքին արտայայտութեան կը մասնէր
իր հոգեկան յուղումը։

— Նոյնպէս Զեղի, բարի ծերունի,
ըսէ՛ք խնդրեմ, կընա՞նք մօտակայ քաղ-
քին մէջ մի քանի օր հանգչելու տեղ
զոնել։ Ճամբորդներ ենք մենք։ շատ
հեռու տեղերէ եկած, և կը փափաքինք
ատեն մը հանգչել հոս։

Ծերունին մի քանի վայրկեան դի-
տեց օտարականները, կարծես փափա-
քելով կարդալ անոնց սրտերուն խորե-
րը։

Վերջապէս մինչեւ գետին խոնար-
հելով, համբուրեց նախ այրին և ապա
կնոջ ոտնամանները, և գլուխը վեր առ-
նելով ըստաւ։

— Այս երկնային երաժշտութեան
հեղինակները արժանի են քաղքին լա-
ւագոյն զանձերուն։ Այս մեհեանին ե-

ըէցն եմ ես, Աստղերն ուսումնասիրելով, երկնից գաղտնիքներէն ումանք հաշեկըցած էի: Շատոնց իշացած էի Զերդարստեան մասին, առանց երբեք ակընկալելու որ ես ինքս պիտի ըլլամերկրի վրայ Զեզ առաջին անգամ ողջունողը:

Եւ նորէն ակնածանքով դիտելով զարմանալի զոյդը հարցուց.

— Տէրս և Տիրուհիս կը զիջանի՞ն իմ՝ աղքատ տանս հիւրասիրութեանը:

— Քու պաշտօնիդ և դիրքիդ պահանջներուն այնքան հաւատարիմ ըլլալուդ համար է որ նախ քեզի եկանք պատասխանեց այրը: Շնորհակալ ենք, կ'ընդունինք քու հիւրասիրութիւնդ: Բայց կը հրամայիմ քեզ ոչ մէկունյայննել զիտացածներիդ մեր գալստեան և ինքնութեան մասին: Առոր համար պէտք է սպասել աստուածներու կամքին և հաճութեան:


— Զեր ծառան կ'ունկնդրէ և կը հնազանգի, պատասխանեց ան համբու-

րելով անոնց ոտքերուն առջեւի հողրէ
— Հիմայ տունդ առաջնորդէ մեզ, շարունակեց օտարականը, և դառնալով
իր ընկերուհւոյն:

— Եկուր, իոփս, հետեւինք իրեն, ուշ է արդէն:


— Բային օրհնութիւնը միշտ հետդըլլայ, ըստ իսիս ծերունոյն, ցած ձայնով մը, և Օսկրիսին թեւն առնելով հետեւեցաւ անոր:

ԺԵՄԱՐԱՆՆԵՐ ԲԻՇ



ԵՐԿՐՈՎԻՒԹՅՈՒՆ

ԽԳԻԱՎՏԱԳՐԸ



ԿԵԱՆԻՒԹՅՈՒՆ

ՕՌԻԹԻՄԻ ՈՒԺԸ

Օսիրիս և Խոխ սկսան ամէն օր այցելել մեհեանին մօտ գտնուող քաղաքը:

Այն առեն չկային տակաւին շքեղ պալատները, նուիրական տաճարները և սփինքսներով շրջապատուած պողոտաներըն ու հրապաշակները, մէկ խօսքով բուլոր արտաքին նշանները Թեփէ քաղաքի մեծաւթեան:

Թագաւորին պալատը և մի քանի հարուստ ազնուականներուն տունները միայն քարեց շինուած շէնքեր էին: Բնդհանուր բնակչութիւնը փայտէ կամ եղեղէ շինուած տուններու մէջ կ'ասպեին: Արեւի մէջ չորցուած աղիւսէ տան մը մէջ բնակիլ արդէն բաւական մեծ յաջողութեան մը նշան էր Թեփէի հին բնակիչներուն համար:

Քաղաքին նեղ, փոշոս փողոցներուն մէջէն անցած պահուն, Օսիրիս և Խոխ շատ բնականօրէն ամէնուն ուշադրութիւնը կը դրաւէին: Մարդիկ իրենց

գործերը ձգած երկար ատեն հիացմամբ կը դիտէին անոնց անցքը: Մինչեւ այդ ատեն ոչ մէկ մարդու վրայ այնքան վեհութիւն այնքան լրջութիւն և այնպիսի ուժ և կարողութիւն տեսնուած էր որքան Օսիրիսի վրայ: Ոչ մէկ կին այնքան գեղեցիկ, այնքան բարի, այնքան շնորհալի էր որքան Խոխը: Նյուի կթագաւորն ու թագուհին բաղդատմամբ այս աստուածանման զոյզին աննշան արարածներ կը թուէին: Եւ ամենքը ինքնարերաբար զգալով թէ այս օտարականները երկրային ծնունդ չէին, սկսան ակնածանքով վարուիլ հանդէպ անոնց:

Բնականօրէն շատեր զիմեցին մեհեան, հոն Անիկէն կամ իր տնեցիներէն, հասկնալու համար անոնց հիւրերուն իսկութիւնը, Բայց երէց քուրմը ոչ ոքին բան մը ըստած էր, և ամէն ոք նոյն ովատախանիլ կ'ստանար: — Անծանօթ ճամբորդներ են անոնք, իրիկուն մը մեհեանին թաւուաքին մէջ տեսնուած

Ոչ մէկ ձեռք իսիսի ձեռքերուն
շափ զովացուցիչ էր ջերմէ տառապող
ճակատներուն, ո՛չ մէկ ձայն անոր ձայ-
նին շափ անուշ, համոզիչ և խաղաղեց-
նող ցաւերէ հառաջող մանուկներուն,
և ինչ որ տմէնէն զարմանալին էր, ա-
նոր փայփայած վատառողջ մանուկնե-
րուն և խնամած հիւանդներուն ախտե-
րը կ'անհետանային անմիջապէս... Հո-
գեկան աշնքան մեծ ազգեցութիւն և
ուժ ունէր իսիս: Անգամ մը, երբ յու-
սահատ մայր մը, ինկող կոճղի մը
տակ մնալով ճղմուած իր տղուն հոգե-
վարքի գալարումները գիտելով կը ճշար
յուսոհատ, իր մօտ զգաց ներկայութիւ-
նը իսիսին, որ անշմար մօտեցած էր
մեռնող մանկան մնարին: Իսիս զուր-
գուրալից նայուածք մը իր աշքերուն
մէջ, մեղմերէն անկողնէն վերցուց տա-
ռապող փոքրիկը որ կարծես անոր հը-
պումի ազգեցութենէն հմայուած անմի-
ջապէս գաղթեցուց իր ճիչը: Դէմքին
արտայայտութիւնը փոխուեցաւ և ցա-

Անիյի կողմէ որ զանոնք ատենուայ մը
համար կը հիւրասիրէ իր տան մէջ,
Այս էր ամէնուն գիտցածը: Ուրիէ՞
կուգային, ինչպէս կը ճամբորդէին, ին-
չո՞ւ եկած էին, այս և ուրիշ շատ մը
հարցումներ միշտ առանց պատասխանի
կը ֆնային: Եւ անոնց անցեալին վրայ
քաշուած լուութեան անթափանցելի այդ-
քողը ուրիշ բանի չէր ծառայեր եթէ
ոչ խորացնել այն ակնածանքը զոր հա-
մայն ժողովուրդը կ'զզար անոնց հան-
դէպ: Եւ եկաւ ատեն մը երր թեփէ
քաղաքին ամբողջ բնակչութիւնը բնազ-
դային մղում մ'սկաւ զգալ պաշտելու
իր անծանօթ հիւրերը: Գալով այդ
հիւրերուն, իսիս և Օսիրիս առաջին առ-
թիւ ձեռնարկեցին իրենց երկրային ա-
ռաքելութեան, օգնելու, խրատելու, ա-
ռաջնորդելու թեփէի և շրջակայից ժո-
ղովուրդին, և ամքելու անոնց ցաւերը:
Կարծես նախատեսելով գալիք բոլոր
բաները, կը գտնուին հո՞ն ուր իրենց
ամէնէն աւելի պէտք պիտի զգացուէր:

ւէն դալարուող անդամները համգարստեցան: Խսիս նախ իր մատներով լողաւ անոր ճակտին, և յետոյ ձեռքը անոր սրտին տարաւ և պղտիկը աշքերը բանալվ ժպտեցաւ և դառնալով մօր, «Մայրի'կ, մայրի'կ», զոչեց յանկարծ, «Տիկինը զիս հետը պիտի տանի, Այդպէս կ'ըսէ, մայր, Գեղեցիկ տուն մը պիտի երթանք, ցաւ պիտի չզգամ այլ եա»: Այդ զիշեր մեռաւ փոքրիկը, առանց իր ցաւերն զգալու... և խեղճ սպաւոր մայրը հասկցաւ:

Օսիրիս ինքն ալ շատ զբաղած էր միշտ: Իր գործը աւելի քաղքէն դուրսն էր, մինչ Խսիսինը քաղաքի մէջ, տունէ տուն էր: Օրն ի բուն, գաշտերն այցելելով երկրի բնակիչներուն կը սորվեցընէր հերկելու, ցանելու, հնձելու և կամնելու նոր կերպեր, և ուրիշ շատ մը բաներ որոնք զիւղացւոց զործը գիւրին, աշխատանքն աւելի արդիւնաւոր և կեանքը աւելի երջանիկ կը դարձնէին: Իրիկունները երբ օդերը կը զովանային

Օսիրիս սովոր էր նստիլ և պատմութիւններ պատմելով և իր սրինգը նըւագելով զուարճայնել իր շուրջը խըմբըւած ամէն տարիքէ և սեռէ իրեն հիացող հետեւրդները:

Իր գործնական ցուցմունքներուն հետ, Օսիրիս սկսու տակաւ երաժշտութեան գասեր ալ տալ սեփական երգէ, երաժշտութենէ զուրկ այդ ամբոխին: Շատ չանցած փողոցի լաճերէ կազմուած մեծ երգչախումբեր արդէն վարժուած էին լուսնակ զիշերներուն խումբ խումբ պատմելով և երգելով հաճելի ժամանցներ ունենալ ու այսպէս միսիթարուիլ ու միսիթարել ուրիշները: Եւ Օսիրիս իր անմահ երգերով աստիճանարար կը վերացնէր կը որբազործէր մարդկանց զգացումները որպէսզի անոնց մէջ իր երկնային պատզամները հասկնալու անհրաժեշտ իմացական հասունութիւն մը ստեղծուի: Այսպէս, մարդիկ որքան իր առօրեայ գործերէն նոյնքան և սուելի իր երաժշտութենէն

Հմայուած չէին ուզեր որ ան բաժնուի
իրենցմէ և հոդ չէ թէ ո՛քան ուշ կը
մերժէին բաժնուիլ անկէ մինչեւ որ իր
սիրական երգը անգամ մը ալ նուազէ
իրենց երգ որ երկրի և երկնից կենաց
և մահուան և իրենց տակաւին, անձա-
նօթ շատ մը բաներուն մասին կը պատ-
մէր անոնց:



ՄԵՐ ՅՈԶՈՐԴԻ ԹԻՒԻՆ ՄԼՋ

ԿԱՐԴԱԼ.

ԻՍԻՍ ԵՒ ՕՍԻՐԻՍ

Օսիրիսի ուժը — Օսիրիսի

ԽԵԽԱՑՈՒՔԻԱՆ ՓԱՌԱՎՈՐ ՕԵԽՐ — Զար կուգայ

Օսիրիսի խժդուժ սպանուքինը, եւն, եւն:

ՊԱՏՈՆԻԻՆ, ԳՐԱԴԱՐԱՆԸ, ՉՈՐՐԵՎ ՇԱՐՖ, ԲԱՏՈՆԻԵՐ
36 - 48, մամլոյ տակ են եւ կը հրատարակոին յաջոր-
դաբար: Փետուել Պավանաներու եւ Ցռւիչներու մօս:
Հարք ձեռքէ 1 Ե.Դ.

ԿԱՆԽԻՄ Բաժնանորդագրութիւն 12 թիւր 10 Ե.Դ.

Արտասահման 12 թիւր 10 Ցռանգ կամ 50 սկնը

23262

Հասցէ

“SAHAG-MESROB,” PRESS
25, Sharia Tewfik, Cairo - Egypt.

ଶ୍ରୀ



ଶାହମେସବ୍ର ପ୍ରେସ୍‌ରୁମାଳ
SAHAMESROB PRESS
କାନ୍ତପୁର ମୁଦ୍ରଣ ଗ୍ରାମ